



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՄՏԵՓԱՆ ՇԱՀՊԱԶ
ՓԱՍՏԱՐԱՆ

— 07030 —

ԵԳԻՊՏ. ԱԶԳՈՒԹԵԱՆ
ՆՈՐ ՕՐԷՆՔԸ
ԵՒ ԻՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
ԱՐԱՄ ՄՏԵՓԱՆԵԱՆ
ԱՂԵՐՍԱՆԴՐԻԱ
1929

USUAL CULTURE

THE UNIVERSITY OF CHICAGO

LIBRARY

PHYSICS DEPARTMENT

1924

PHYSICS DEPARTMENT

LIBRARY

1924

UNIVERSITY OF CHICAGO

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԱԶԳՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ
ԵՒ ԻՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

323.1 (= 91.99)(62)

Շ

ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

Եգիպտահայ թերթեր արդէն արտայայտուեցան այս
անձնքան կարեւոր և անմէտական օրէնքին մասին: Ա-
մէն ինչ չըսուեցաւ սակայն: Եւ ըսուածին ալ մեծ
մասը գրեթէ սխալ էր: Մանուածոք, անոր օրէնսգիտա-
կան մեկնարանութիւնը՝ ժողովուրդը չունեցաւ տակա-
ւին: Բարեկամներու ինզրանքին վրայ ու ժողովրդային
հետաքրքրութեան առաջ, օգտակար սեպեցի ուսու. Ծնա-
տիրութիւն մը ընել 1939 Փետր. 27ի այս օրէնքին
վրայ:

A 1599

Անոր թարգմանութիւնը արուեցաւ արդէն: Եգիպ-
տահայ մամուլը ուրախութեամբ մտանցաւ անոր: Արեւ
և Յուսաբեք տարակարծիք չեն այս առթիւ:

Բայց օրէնք մը, ինքնին չոր կ'ըլլայ ընդհանրապէս:
Չայն բացատրելը կայ: Մինչև հիմայ արուած մեկնա-
բանութիւնները բաւական չեն. Եգիպտահայը ուրիշ
բացատրութիւններու պէտք ունի, այս առթիւ: Նոր
օրէնքը ո՛րքան կարեւոր հարցեր կը լուծէ:

* Հակառակ եգիպտահայ թերթերու թարգմա-
նութեան և գրածին, նոր օրէնքին մէջ չկայ եգիպտա-
կան հայաստանի մասին: Կայ եգիպտական ազգութիւնը:

Առաջին յօդուածէն մինչև վերջինը այս բացատ-
րութեանն է որ կը հանդիպինք: Հայաստանութիւնը հնա-
դարեան է: «Sont considérés comme ayant acquis
de plein droit, la NATIONALITÉ ÉGYPTIENNE»



և ինչ, այսպէս կը սկսի յիշեալ օրէնքը, իր առաջին յօդուածով :

Այս՝ շատ կարեւոր հարց մըն է :

Այսօր եզրիպտական ազգութիւն մը գոյութիւն ունի : Եւ կ'ընդունուի, մեր դարուն որ կրօնքի, լեզուի, ցեղի տարբերութիւնը արգելք մը չէ միեւնոյն ազգին պատկանելու :

Ճեղք ազգին հետ շփոթելու չէ :

Եւ եզրիպտական օրէնսդիր իշխանութիւնը կ'ուզէ որ եզրիպտական ազգ մը գոյութիւն ունենայ ու այդ ազգը կ'ազմողները եզրիպտացիներ ըլլան, և ոչ թէ իր պատկանիք :

ԻՆՉ Է ԱԶԳՈՒԹԻՒՆԸ, ՍԱԿԱՅՆ :

Հարցում մը որ քաղաքակրթութիւնը յոգնեցուցած է դարերէ ի վեր : Եւ իր օահմանումը տակաւին վերջնական ոչինչ ունի : Հեղինակներ համաձայն չեն, այս մասին, իրենց կարծիքներուն մէջ :

Կրօնքը, լեզուն, բարքը, ցեղը, ազգութիւնը բնորոշող յատկանիշներէն են, հարկաւ : Այս բոլորը միացած, ժողովուրդի մը կուտան մէկ կամք, մէկ ձև բարոյական և մտածելակերպ : Եւ, այսպէս, անիկա կ'ըլլայ ազգութիւն մը, եթէ երեք կարենայ ներկայանալ պետութեան մը կազմութեամբ :

Ամերիկեան ազգ մը կայ այսօր : Լո՛ն, սակայն, բարքի, կրօնքի և բարոյականի միութիւն կամ միօրինակութիւն չկայ : Թէեւ մտածելակերպի նոյնութիւն կայ : Գերմանական ազգը Պիզմարքեան միութիւն մըն է : Զուիցերիան ալ ցեղերու միութիւն է : Կային Լեհ և Չեխ ազգեր իրենց անկախութենէն ալ առաջ : Հայ ազգը մինչև այսօր գոյութիւն ունեցած է, առանց պետական կազմի ալ, առանց անկախութեան ալ :

Մի կիրն այ էական միակ պայմանը չէ: Ընդհանուր պատերազմին Պեղծիան իր զուականերէն պարպուեցաւ, քայց Պեղծ ազգ մը միտ ալ գոյութիւն ունեցաւ:

Բայ ինչպէ՞ս կարելի պիտի ըլլայ, ուրեմն, ազգութիւնը սահմանել:

Իրականութիւնը այն է որ բացարձակ սահմանում մը չկայ, այս մասին: Ազգութեան Critériumը գոյութիւն չունի:

«Ազգութիւնը, կը գրէ Մետրէ Վէյս (°) պայմադրական (contractuel) կապ մըն է որ պետութեան կը միացնէ իր անդամները:

«Պետութեան և քաղաքացի միջեւ կնքուած պայմանագրութեան մը մէջ է որ կը գտնուի, ըստ մեզի, ազգութեան իրական հիմը: Ազգութեան կամ հպատակութեան կապը, պայմանագրական է. այսինքն կը ծնի կամ կրնայ ծնիլ միայն կամքերու համաձայնութենէ մը. Պետութեան և քաղաքացիին կամքերէն: Սւայս ձեւ կնքուած պայմանագրութիւնը փոխադարձ պարտականութիւններ կը ստեղծէ:

Արգարեւ Պետութիւնը կ'ընծայէ և ստիպուած է ընծայելու իր ազգայիններուն՝ օրէնքի և քառատորնբու պաշտպանութիւնը: Անոնց կուտայ քաղաքացիական և քաղաքական որոշ իրաւունքներ, և նոյնիսկ յանձն կ'առնէ զանոնք յարգել տալ իր սահմաններէն դուրս ալ: Այս բոլորին փոխարէն, անիկա իրաւունք ունի իր հպատակներէն պահանջելու իր օրէնքներուն հանդէպ յարգանք: Եթէ նոյնիսկ անոնք դադրած են, անիկա կրնայ զանոնք ստիպել որ հանրային պէտքերուն մասնակից ըլլան և պաշտպանեն երկիրը: Ուրեմն Պետութիւն և քաղաքացի իրարու հանդէպ իրաւունք և պարտականութիւն ունին: Ինչ որ Պետութեան համար իրաւունք է

(°) «Droit International privé» էջ 2:

կ'ըլլայ պարտականութիւն քաղաքացիին համար և զօ-
խարձարձարար :

Ժօրժ Գոկոսթան կը դրէ (*) :

«Ազգութիւն կը կոչեն այն կապը որ անհատը կը
միացնէ Պետութեան, այսինքն ընկերային բարձրագոյն
և անկախ մարմինն» :

Մարդիկ առանձին չեն կրնար ապրիլ : Մարդը ըն-
կերական կենդանի մըն է : Մարդիկ ընկերութեան հա-
մար չէ որ ծնած են : մենք ընկերութիւնը յղացած ենք
մեր անձնական պէտքերուն գիւրութիւններ բերելու
համար : «Մէկը բոլորին համար, բոլորն ալ մէկին համար» :

Մենք իրարու պէտք ունինք : Ասիկա քնական
անհրաժեշտութիւն մըն է : Մարդը պէտք ունի բարձրա-
գոյն ոյժի մը ապաւինելու, անոր ծոցին մէջ պատրու-
պարուելու :

Այս բարձրագոյն ոյժը նաւախկանութիւնն է :

Մարդը միշտ ընտանիքով երեւցած է : Հայրենիքն
ալ արդէն ընտանիքին ընդլայնումն է :

Արդ, ամէն անհատ պէտք է իր հայրենիքը ունե-
նայ : Ուրիշ նաև առաջին հոգը՝ բոլոր երկիրներու օրէ-
նադիրներուն . ամէն սքի ալ ազգութիւն մը տալու :

« Եւ Եգիպտոսի օրէնսդիրը այս մասին առկաւին
վերջնականապէս չէր արտայայտուած :

1869 Յնվր. 19ի օրէնքը Օսմանեան հպատակու-
թեան մասին կը խօսէր առանց եգիպտականը նկատի
առնելու :

Հանրային պաշտօններու մասին հանուած 4 Դեկտ.
1892 թուակիր հրովարտակ մը որ զանոնք միայն «տե-
ղացի եգիպտացիներուն» կը վերապահէր, կ'ըսէր,
«Եգիպտացի կը նկատուին Եգիպտոս ծնած և հոն ապ-

(*) «La Nationalité» էջ 4 :

րող օսմանեան հպատակները՝ և կամ այն օսմանեան հպատակները որ առնուազն տասնեւհինգ տարի Եզիպտոս ապրած են» :

Այս հրովարտակր սեղմումներ կ'ընէր որպէսզի օսմանեան հպատակներ շատ չխճողեն կառավարական պաշտօնատուները... Անոր մտահոգութիւնը շատ մեծ չէր :

Ընդարձակ և մանրամասն հրովարտակ-օրէնք մը (Decret-loi) հրատարակուեցաւ 26 Մայիս 1926ին եզիպտական ազգութեան մասին :

Այս օրէնքը չգործադրուեցաւ երբեք, որովհետեւ եզիպտական խորհրդարանը երբ զայն ձեռք առած էր քննութեան համար, երեսփոխանական և ծերակուտական ժողովները լուծուեցան, անցեալ տարի, ու օրէնքն ալ գործադրութեան չգրուեցաւ :

Ներկայ կառավարութիւնը զգալով նման օրէնքի մը անհրաժեշտութիւնը, խնդիրը սւսումնասիրութեան ենթարկեց կրկին ու մենք ունեցանք 27 Փետր. 1929 թուակիր հրովարտակ-օրէնքը, որ մեր ներկայ ուսումնասիրութեան նիւթը կը կազմէ :

ԱԶԳՈՒԹԵԱՆ ՀԻՄՈՒ

Հեղինակներ տեսական գետնի վրայ ալ համաձայն չեն ազգութեան հիմը փնտոելու ատեն :

Առաջին վարդապետութիւն մը, որ ամէնէն հինը եղած է նաև. արիւնը, սերունդը նկատի կ'առնէր ազգութիւնը ճշդելու ատեն . — (Jus sanguinis) : Տղան իր հօրը պիտի հետեւէր ուր որ ալ ըլլար ան : Հին սզգեր նախանձով կը պահէին իրենց քաղաքացիի իրաւունքները :

Յունական և Հռովմէական օրէնքները այս սկզբունքէն մեկնած են : Ու միշտ ալ բացարձակ մնացած, այս մասին :

Շատ եաքէն է որ հողը կամ բնակութիւնը (jus soli) ազգութեան հիմ եղաւ: ԺՉ դարուն Պաքէ կ'ըսէր. (Իրական և բնական Ֆրանսացին այն է որ թագաւորութեան սահմաններէն ներս ծնած է): Եւ այս սկզբունքէն մեկնելով է որ հետզհեղէ բնակութիւնը իր նշանակութիւնը ստացաւ, ազգութիւնը ընտրուելու համար:

Բայց ժամանակի ընթացքին Ֆրանսայի մէջ ալ այս երկու բացարձակ տեսութիւնները իրարու հետ հաշտուելու աշխատեցան:

Եւ ուրիշ յառաջ եկաւ երրորդ տեսութիւն մը որ գործնական յաջողութիւններ ունեցաւ: Այս ծնաւ տոսջին և Կրկրորդ տեսութեանց շաղախումէն:

Այսպէս ազան կրնայ իր ծնողներուն ազգութիւնը պահել կամ ընդունիլ ազգութիւնը այն երկրին ուր ծնած է և կ'ապրի:

1926 Մայիս 26ի, ինչպէս նաև 1928 Փետր. 27ի օրէնքները այս տեսութեան կը հակին: Այսուհանդերձ դէպի հողը կամ բնակութիւնը (jus soli) հակուժը շատ աւելի զգալի է նոր օրէնքին մէջ: Միշտ երթալու համար, թերեւս այն սկզբունքին թէ ազգութիւնը պայմանադրական կապ մըն է:

1928 Փետր. 27ի Օրէնքը՝ ԻՐ ՄԵԿՆԱՐԱՆՈՒԹԵԱՄԲ

Թարգմանութեանս համար պաշտօնաթերթէն (Journal Officiel) կ'առնեմ ներկայ Օրէնքը: Եզրպտական օրէնքները կը խմբագրուին արաբերէն և ֆրանսերէն: Օրէնք մը գործադրելի է «պաշտօնաթերթ»ին մէջ հրատարակուելէ յետոյ միայն: Ներկայ օրէնքը հրատարակուեցաւ անոր Մարտ 16ի թիւին մէջ:

Ընթերցողը պիտի նշմարէ թէ առաջին հինգ յոդուածներն են որ մեզ աւելի կը հետաքրքրեն: Եւ արդէն անոնք ալ ամէնէն շատ բացատրութեան պէտք

ունին, Շեղագիր տողերը կը ներկայացնեն օրէնքին պատճէնը, պարզ գիրերը. իր մեկնարանութիւնը մեր կողմէ :

•• Մենք, Ֆուաս Ա., Եգիպտոսի Թագաւոր,

Նկասի ունենալով 1928 թուոյ, թիւ 45ի Մեր հրամանագիրը,

Նկասի ունենալով 1926 Մայիս 26ի եգիպտական ազգութեան հրովարտակ-օրէնքը .

Մեր նախարարաց խորհուրդի նախագահին առաջարկին վրայ եւ նոյն խորհուրդին կարծիքին համաձայն կը հրամայեմ :

ՅՕՄՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ. — Ամենայն իրաւամբ (de plein droit) Եգիպտական ազգութիւնը ստացած կը նկատուին .

1. — Արեւայական Ընտանիքի անդամները .

2. — Բոլոր անոնք որ ներկայ օրէնքին հրատարակման քուականին, Եգիպտացի կը նկատուին 1900 Յունիս 29ի հրովարտակին առաջին յօդուածին համաձայն .

3. — Բոլոր միւս օսմանեան հպատակները որոնք 1914 Նայ. 5ին իրենց սովորական բնակութիւնը Եգիպտոս ունեին եւ ուր պահած են այս բնակութիւնը մինչեւ ներկայ օրէնքին հրատարակութիւնը :

Այս յօդուածը երեք դասակարգի կը բաժնէ, ուրիշն, անոնք զորս արդէն իսկ Եգիպտացի կը նկատէ :

Առաջին կարգը բացատրութեան պէտք չունի : Արեւայական Ընտանիքը անշուշտ որ Եգիպտացի պիտի ըլլայ :

Իսկ երկրորդ տրամադրութիւնը, Օրէնքին առաջին յօդուածը, մեզ կը դրկէ 1900ին հրատարակուած հրովարտակի մը :

Հոս կը մէջբերեմ խնդրոյ առարկայ եղող յօդուածը, որով արդէն բացատրուած կ'ըլլայ անոր տրամադրութիւնը :

«Ընտրական օրէնքին գործադրութեան մէջ, — կը տրամադրէ 1900 Յունիս 21 թուակիր հրովարտակին Ա. յօդուածը, — Եգիպտացի կը սեպուին, ամէնայն իրաւամբ, հետեւեալ դասերու պատկանող անձերը.

«Ա. — Բոլոր անոնք որ 1 Յնվր. 1848էն առաջ Եգիպտոս հաստատուած են և հան պահած՝ իրենց ընակութիւնը :

«Բ. — Եգիպտոս հաստատուած օսմանեան հպատակներու զաւակները, եթէ անոնք ալ հոս պահած են իրենց ընակութիւնը :

«Գ. — Այս Օսմանեան հպատակները որ Եգիպտոս ծնած և հաստատուած են ու ընդունած Եգիպտական զինուորական օրէնքը՝ զինուորական ծառայութիւնը ստանձնելով կամ փրկագիրնը վճարելով :

«Դ. — Անծանօթ հայրէ ու մայրէ ծնած տղաքը :

«Այս տրամադրութիւններէն զերծ կը մնան անոնք որ օտարահպատակ են կամ օտար պաշտպանութիւն մը կը վայելեն» :

Այս մէջբերո ձը արդէն կը բացատրէ ամէն ինչ, կը մնայ ուրեմն, Փետր. 27ի օրէնքին առաջին յօդուածին նախատեսած երրորդ դասակարգը որուն հաղարուօր Եգիպտահայեր կը պատկանին :

Օրէնքին այս մասը կը արամադրէ որ 1914 Նոյ. 5ին կամ այս թուականէն առաջ Եգիպտոս հաստատուած նախկին Օսմանեան հպատակները որ մինչև 1929 Փետր. 27 իրենց այդ ընակութիւնը պահած են, ամէնայն իրաւամբ ստանան Եգիպտական ազգութիւնը :

Բայց նախ, ինչո՞ւ 1914 Նոյ. 5ը մեկնակէտ նկատուած է հոս :

Որովհետեւ այս թուականին Թուրքիա մեծ պատերազմին մէջ մտաւ :

Եւ Լօզանի ծանօթ գաշնագրին 17րդ յօդուածը

կ'ըսէ . — «Եզրպատսի և Սուլտանի հանդէպ ամէն իրա-
ւունքէ և տիրազօսէ Թուրքիոյ հրաժարութիւն (renonciation)
1914 Նոյ. 5էն պիտի սկսի» :

Ուրեմն այս երբորդ դասակարգին ուլ իրաւական
կացութիւնը շատ պարզ է . — հաստատուած ըլլալ, Ե-
զրպատական հողին վրայ, 1914 Նոյ. 5ին կամ անկէ ա-
ռաջ և իր ընտելութիւնը հոն պահած լլտլ միւշէ
1929 Փետր. 27: Այս պայմանները լրացնող ամէն
նախկին օսմանեան հպատակ, արդէն իսկ Եզրպատացի
կը նկատուի: Անոնք Եզրպատական քաղաքացիութիւնը
շահած են ներկայ օրէնքին հրատարակութեամբը և
կառավարութիւնը իրաւունք չունի դիտողութիւն կամ
մերժում ներկայացնելու :

Բայց հակառակ «Արեւոյին 6 Մարտ 1929 թուակիր
խմբագրականին», անոնք ալ պէտք է ազերսագիր ներ-
կայացնեն: այս տարրական ձեւակերպութեան ձեռնար-
կեն, իրենց Եզրպատական քաղաքացիութիւնը վաւերա-
ցնելու համար: Այլապէս իրենց կացութիւնը կը մնամ
անորոշ :

Բայց, արդեօք այս պայմաններու տակ գտնուող,
այսինքն 1914 Նոյ. 5ին կամ անկէ առաջ Եզրպատու
հաստատուած նախկին օսմանեան հպատակները կրնա՞ն
ընտրել Թրքական հպատակութիւնը և կամ հպատակու-
թիւնը այն կառավարութեան որ Թուրքիայէն զատուած
հողամասերու վրայ այժմ կ'իշխէ, (Սուրիա Պաղես-
տին եւայլն) :

Օրէնքը այս մասին թէեւ լուռ կը մնայ, սակայն
կարելի է հաստատական պատասխան առլ այս հարցու-
մին: Այլապէս Օրէնքը պիտի ըսէր, անպայման, թէ
այդպիսիներ ընտրելու իրաւունքէն զրկուած են: Այս
լուրթիւնը ի նպատակ ընտրողներու պէտք է թարգմանել,
«Ռուսաբեր» 5 Մարտ 1929ի իր խմբագրականին
մէջ խօսելով «հպատակութեան» օրէնքին վրայ, կը գրէ,

«Ըստ այս օրէնքի, նախկին Թրքահայաստակ հայերը երեք հոծ խումբերու կը բաժնուին. առաջին խումբին կը պատկանին անոնք որոնք 1914 Նոյ. 5էն առաջ հաստատուած են Եգիպտոս, Երկրորդին անոնք, որոնք հաստատուած են 1914 Նոյ. 5ին իսկ երրորդին անոնք որոնք հաստատուած են այդ թուականէն ետք: 1914 Նոյ. 5էն առաջ հաստատուածները օրէնքին ուժով ազդէն Եգիպտահայաստակ կը նկատուին: Ուրեմն բնորոշիւսն իրաւունքը վերապահուած է անոնց միայն, որոնք Եգիպտոս հաստատուած են կամ 1914 Նոյ. 5ին եւ կամ (ընդմիջումներով) այդ թուակ սկէն ետք»^(*):

Այս մեկնարանութիւնը սիւալ է: Ընտրելու իրաւունքը եթէ 1914 Նոյ. 5ին կամ անկէ տասը Եգիպտոս հաստատուած օսմանեան հպատակներուն ներկայ Օրէնքով չէ տրուած. սակայն անոնցմէ ալ բխուած չէ այդ իրաւունքը:

Ներկայ Օրէնքը կը տրամադրէ որ յիշեալ պայման, ներք լրացնողները «de plein droit» Եգիպտական ազգութիւնը ստացած նկատուին: Այսինքն առանց որ կառավարութիւնը իրաւունք ունենայ Եգիպտական ազգութիւնը այդպիսիներուն կարենալ մերժելու: Այս՝ տեսակ մը վարձատրութիւն է անոնց որ երկար տարիներ Եգիպտոս մնացած են, որովհետեւ անոնց երկարատեւ բնակութիւնը՝ Օրէնսդիր Մարմինն ենթադրել տուած է թէ անոնք Եգիպտոսին համակրած են, իրենց բուն հայրենիքը վերադառնալու նպատակը ժողացած եւ վերջապէս, տեղացի եղած: Ե. իրաւ է որ այս վերջինները աւելի զստահութիւն կրնան ներշնչել կառավարութեան որովհետեւ զիրքի աէր, իրենց շահերը երկրին կապած, անոնք արդէն իսկ Եգիպտասէր ըլլալու պարտաւորուած են:

(*) Ընդգծումը մերն է:

Եթէ քիչ մը ծանրացայ այս կէտին վրայ, պատ-
ճառը այն է որ շատ մը անգլայիններ հետաքրքրուեցան
հասկնալու համար թէ 1914 Նոյ 5ին կամ առաջ Եգիպ-
տոս հաստատուած Օսմանեան հպատակներ ընտրելու
իրաւունքը ունին արգեօք :

Հակառակը անհասկնալի է Ուոլֆհուե վերը յիշ-
ուած պատճառօրանու թիւներէն զատ, կայ սա պարա-
զան թէ Օրէնքը կը շոյէ 1914 Նոյ 5ին կամ անկէ ա-
ռաջ Եգիպտոս եկածները : Ան լաւ և բարեացակամ
աչքով կը նայի այս վերջիններուն : Զանոնք իր երկրին
բարեկամ կ'ենթադրէ :

Արդ, անիկա չպիտի պարտադրեր իր ազգու թիւնը
մէկու մը որ ուրիշին համար սէր և հաւատարմութիւն
կը պահէ : Անիկա չպիտի ուզեր, այո՞, որ նման ան-
հասններ ամէնայն իրաւամբ, (de plein droit) Եգիպտացի
ըլլան ու կառավարութիւնը իրաւունք չունենայ իր ազ-
գութիւնը անոնց մերժելու : Եթէ նոյնիսկ անոնք «ան-
բաղձալիներ» ըլլան :

Ազգութեան կամ հպատակութեան Օրէնքները իրաւ
է որ կը նախատեսեն երկրին զաւակները շատցնելու
կարելիութիւնը, բայց անոնք միշտ ալ աչքի առաջ ու-
նին բնտրութիւն մը :

Միւս կողմէ : Նախկին օսմանեան հպատակները
կրնան միայն բնտրել Թրքական, Սուրիական, Պաղես-
տինե ն կամ Իրաքի հպատակութիւնը : Ընտրուելիք
կառավարութիւնները սահմանափակուած են թէ Լօզանի
դաշնադրով և թէ Փետր. 27ի Օրէնքով : Արդ, այս բո-
լոր երկիրներն ալ բարեկամ են Եգիպտոսի : Այնպէս որ
ի նպատակ անոնց եզած ընտրութիւն մը Եգիպտական
շահերը չի կրնար վտանգել, եթէ նոյնիսկ անոնք հոս
քնակին միշտ :

ՅՕԴՈՒԱԾ Բ. — Նախորդ յօդուածին քաւաղ-
ուրքիւնները չեն կիրարկուիր ամոր Բ. և Գ. դասից

պատկանող այն սննծերուն հախուր որոնք ձևած են կամ որոնց հայր ծնած է Թուրքիոյ մէջ կամ Լօզանի դատարանով Թուրքիայէն զատուած) նոյամասերէն մեկուն մէջ. եւ որոնք ներկայ Օրէնքին հրատարակումէն առաջ 1926 Մայիս 26) նրովարտակ Օրէնքին հրոյ յօլումովն ծրարագրութեանն օգտուելու նպատակով, բնորոշեան խնդրանք ներկայացուցած են Թուրք կառավարութեան կամ զատուած նոյամասերուն իօխող կառավարութեանց, պայմանաւ որ այդ բնորոշիւնը կարելի ըլլայ այն երկրին օրէնագրութեամբ որուն ի նպաստ բնորոշիւն եղած է:

Այս պարագային եւ եթէ ալլապէս չնօրինուի, բնորոյները կրնան եզրպատկան հողէն հետնուալու պարտադրուի վեց ամսուայ մէջ ներքին գործոց նախարարին կողմէ այս նպատակով իրենց ուղղուելիք հրամանէն յետոյ:

Եթէ բնորոյները (optants) որոշուած պայմանաւժմին մէջ երկրէն չհեռանան, եւ կամ մեկնելէ յետոյ զան նորէն հաստատել իրենց բնակութիւնը յիշեալ հրամանէն հինգ տարի շանցած, անոնք պիտի արտաստուին:

Ուրիմն, անոնք որ 1926ի օրէնքէն օգտուելով Թուրքական հպատակութիւնը կամ Թուրքիայէն զատուած հողամասի մը կառավարութեան հպատակութիւնը ստանալու համար դիմում ըրած են արդէն, այսպիսիները ամէնայն իրաւամբ» Եզրպտացի չեն ու ըլլալու համար եզրպատկան կառավարութեան դիմելու են:

Չեմ խորհիր որ այս պարագաներու մէջ գտնուող հայեր գտնուին: 1926ի օրէնքը տակաւին նոր հրատարակուած էր երբ Խորհրդարանը՝ զայն ձեռք առաւ, իր քննութեան ենթարկելու համար: Եւ անհետեւանք մնաց որովհետեւ Խորհրդարանը լուծուեցաւ:

Յիշեալ պայմաններու տակ գտնուող Օսմանեան հպատակները կրնան Եզրպտասէն ալ հեռացուիլ, իրենց ուղղուած հրամանէն ետք մինչև վեց ամիս:

Երրորդ յօդուածին այս վերջին տրամադրութեան

մասին կը խօսինք քիչ վարը Յրդ յօդուածը մեկնարա-
նելու ատեն:

30-ՆՈՒՄ 3. — Այն Թրքահպասակները որոնք
իրենց սովորական բնակութիւնը Եգիպտոս հաստատած են
1914 Նոյ. 5-էն յետոյ, եւ հոն պահած են իրենց բնակու-
թիւնը մինչեւ ներկայ Օրէնքին հրատարակութիւնը, կրնան
խնդրանք ներկայացնել, այս հրատարակութեան յաջորդող
մէկ տարուան ընթացքին, որ Եգիպտական ազգութիւնը
ընդունած նկատուին:

Սրէ նման խնդրանք մը չներկայացնեն կրնան Եգիպ-
տոսէն հեռանալու ստիպման ենթարկուիլ, նախորդ յօդ-
ուածին մէջ նախատեսուած պայմաններով:

Հոս, բնակութիւնը իր կարեւորութիւնը կը ստա-
նայ լի ու լի. այն օսմանեան հպատակ հայերը որոնք
1914 Նոյ. 5-էն յետոյ հաստատուած են Եգիպտոս, օրէն-
քին հրատարակութեամբը քաղաքացի չեն, պէտք է
անոնք ազերսագիր ներկայացնեն Ներքին Գործոց Նա-
խարարութեան և պէտք է որ իրենց խնդրանքը ընդունուի:
Ուրեմն կրնայ մերժուիլ ալ:

Ընտրութիւն ընելու, ազերսագիր ներկայացնելու
պայմանաժամը մէկ տարի է: 1926ի օրէնքը վեց ա-
միս միայն կու տար: Եւ եթէ մէկ տարուան ընթացքին
անոնք Եգիպտական քաղաքացիութիւնը ընդունելու
համար ազերսագիր չներկայացնեն, կրնան երկրէն հե-
ռացուիլ, երկրորդ յօդուածին նախատեսած պայման-
ներուն տակ:

Արտաքստումի այս տրամադրութիւնը շատերը յուզեց,
օտար էր մանաւանդ շատ մօտէն հետաքրքրուեցան այս
կէտով:

«La Bourse Egyptienne» իր Մարտ 4ի թիւով կը
գրեր թէ կառավարական շրջանակներու մօտ իր քա-
ղած բացատրութեանց համաձայն, այս խիստ արամա-
շբութիւնը կը վերաբերի միայն «անբաղձալիներու» և

կ'աւելցնէ թէ պատուաւ որ մարդիկ մտահոգուելու չեն և Նոյն օրաթերթը կը յայտնէր միեւնոյն աստեղ թէ բացատրական նօթ մը անհրաժեշտ էր, կառավարութեան կողմէ, որպէսզի այս օրէնքը սխալ չմեկնարանուի:

Բայց օրէնքը չի տրամադրեր որ Եզրիպտական աղգութիւնը չընդունող նախկին Օսմանեան հպատակները անպայման պիտի հեռացուին, քանի որ անիկա կ'ըսէ իր երկրորդ և երրորդ յօդուածներուն մէջ, «կրնան հեռացուիլ» եւ ո'չ թէ, «պիտի հեռացուին»:

Տարբերութիւնը մեծ է, մանաւանդ որ «կրնան հեռացուիլ» բացատրութիւնը կրկնուած է. երկու տեղ: Անիկա անուշադրութեան մը արգիւնքը չէ բնաւ:

Բայց «անբաղձալիները» կրնան հեռացուիլ եթէ Եզրիպտական կառավարութիւնը հարկ և յարմար կը տեսնէ: Մնաց որ այս իրաւունքը անիկա միշտ ալ ունեցած է: Անիկա իր անկախութեան մաս կը կազմէ:

Մեր բուն հարցին վրայ խօսելով, իրաւական տեսակէտէն մեկնած, ես չեմ խորհիր որ Եզրիպտական կառավարութիւնը աքսորումի շատ խիստ միջոցին դիմէ երբ օսմանեան հպատակ մը ուրիշ աղգութիւն մը ընտրէ: Միջազգային պատմութեան մէջ նման էջ մը բանալ չպիտի ուզէ ան: Մնաց որ Եզրիպտական կառավարութիւնը չէ որ պիտի պարտագրէր իր աղգութիւնը, աքսորումի մը սպաննալիքին տակ: Ո'չ ասոր և ո'չ ալ հպատակի պէտք ունի ան:

1929 Փետր. 23 թուակիր բացատրական նօթով մը Ներքին Գործոց Նախարարը կը յայտնէր թէ ներկայ 2րդ յօդուածը որ 1926 օրէնքին 5րդ յօդուածին փոխարինեց, «նպատակ ունի Ներքին Գործոց Նախարարին աւելի լայն իրաւասութիւններ տալու, ստիպելու որ ընտրողը հեռանայ երկրէն և կամ զայն արտօնել որ երկիր մնայ հակառակ իր ընտրութեան, հետեւաբար Ներքին Գործոց Նախարարը կրնայ աւելի ազատօրէն գործել, հանրային շահը նկատի ունենալով»:

Ասիկա բաց դուռ մըն է: Ներքին Գործոց Նախարարը պիտի գործէ, ուրեմն, այնպէս ինչպէս երկրին շահերը կը պահանջեն, անիկա չպիտի հետեւի օրէնքին ճառին: Այս սզատութիւնը տրուած է իրեն, ինչպէս ցոյց կու տայ յիշեալ պոչտօնական բացատրութիւնը: Հոն տեղ տեղ կը նշմարենք նաև Օրէնսդիր Մարմին մասնաւոր մտահոգութիւնը՝ համայնաւար ուէ փրօփականտի դէմ: Այս իր մասնաւոր դերը ունեցած է արտաքսուծի տրամադրութեան համար:

Օսմանեան հպատակ հայերու համար այս քանով թերևս վերջանայ խնդիրը: Բայց կայ Լօզանի դաշնագրին Յէրդ յօդուածը որ կրնայ արդեւ ըմբռնել ներկայ օրէնքին այս տրամադրութեան գործադրութեան, եթէ հարցը ժամանակ Սուրիացիներու, Իրաքի և Պահաստինի ժողովուրդներու մօտ:

Ն. Վ. Պատավի փաշա ուսումնասիրութիւն մը ունի Եգիպտական ազգութեան մասին^(*), Հոն Contentieux de l'Etatի հեղինակաւոր նախագահը նման կնճիռ մը նախատեսած ըլլալով, կը գրէ.

«Լօզանի դաշնագրին Յէրդ յօդուածը, որ արտասահման հաստատուած Օսմանեան հպատակներուն ընտրելու իրաւունքը կը հաստատէ, թուրքիայէն զատուած հողամասերու վրայ իշխող կառավարութեանց մէջ կարգադրութիւններ կը նախատեսէ: Այս տրամադրութեան հետեւանք տալու համար, անդիական և ֆրանսական Պատուիրակութեանց միջև կարգադրութիւն մը տեղի ունեցաւ, զոր ստորագրուեցաւ դաշնագրութեան կնքումին օրը, այսինքն 1923 Յուլիս 25ին»:

Եւ այս կարգադրութիւնը կը տրամադրէ.

«Անգլիական և Ֆրանսական Պատուիրակութիւն-

(*) «Questions de Nationalité en Egypte» par Assabghy et Colombiani Bey էջ 16-17:

ներք՝ նկատելով որ Եգիպտական կառավարութիւնը մաս չի կազմեր Թուրքիոյ հետ նոյն օրը կնքուած խաղաղութեան դաշնագրին և որ տակաւին ճշդուած չեն այն պայմաները որով Եգիպտոս հաստատուած օսմանեան հպատակներ պիտի կրնան Եգիպտական ազգութիւնը ընդունիլ, համաձայն են (Պատուիրակութիւնները) որ անմիջապէս որ կարելի ըլլայ, Թուրքիոյ հետ կնքուած դաշինքին գործադրութեան դրուելէն առաջ ըլլայ կամ վերջ, և այս դաշինքին Յէրդ յօդուածին համաձայն, որ կարգադրութիւն մը գոյանայ եգիպտական և Ֆրանսական կառավարութեանց մէջ, այս վերջինը Սուրիոյ և Լիբանանի անունով, սրպէջի ազգութիւն մը բնարելու պայմանները որոշուին: Այս համաձայնութեան կրնքումէն յետոյ է որ ընտրելու ժամանակամիջոցը պիտի սկսի»:

Իսկ Լօզանի Դաշնագրին 19րդ յօդուածը արդէն աւելի պայծառօրէն նախատեսած էր Եգիպտոս բնակող օսմանեան հպատակներու իրաւական կացութիւնը: Այդ յօդուածը կը արամադրէ որ «Շահագրգռուող Պետութիւններ ետքէն նոր կարգադրութիւններով պիտի լուծեն այն խնդիրները որոնք ծնած են Եգիպտոսի անկախութեան ճանաչումով»: Այս խնդիրներու մէջ առաջին կարգի վրայ կու գայ, անշուշտ, հպատակութեան հարցը:

Գրտենք թէ Լօզանի դաշնագիրը ինչ պայմաներու տակ ստորագրուեցաւ: Գրտենք նոյնպէս թէ հայկական հարցին տապանաքարը հոն վերջացաւ և հոն ալ զետեղուեցաւ: Ամբողջ դաշնագիրը հայկական հարցը մոռցաւ: Մեր անունը անգամ չկայ: Որովհետև Իսմէթ փաշա այդպէս ուզեց և Անդլիական պատուիրակը բողոքելէ յետոյ, իսկ տեղի տուաւ:

Մեզի չի նար փնտռելը թէ ներկայ օրէնքը ինչքան համաձայն է յիշեալ 19րդ և 34րդ յօդուածներուն հետ: Հայկական տեսակէտով հարցը պարզ է: Քաղաքացիու-

Թիւն մը հրատարակուած է Ասիկա ինչքան կը գոհացնէ մեզ: Ասիկայ կը տեսնենք մեր եզրակայութեանը մէջ, որէնքին մեկնարանութիւնը վերջացնելէ յետոյ:

ՅՕԻՌԻԱՄ 4. — Այն օտմանեան հպատակները ս. տոնի իրենց սպառական բնակութիւնը Եգիպտոսի մէջ ունեին 1914 Նոյ. 5ին՝ բայց զայն պահած չեն մինչև ներկայ օրէնքին հրատարակութեան բոլոր սկանը, կրնան յաշտուիլ սահուն մէջ. խնդրել որ եգիպտական ազգութիւնը բնութեամբ նկատուին:

Ներքին գործոց նախարարը կրնայ, խնդրանքը բնակչու համար, հրահարել խնդրարկուն որ իր նշանակած պայմանաժամին մէջ Եգիպտոս գայ:

Բացառիկ պարագաներու մէջ, ներքին գործոց նախարարը կրնայ, նախարարաց Թորմիդին հետ համաձայն. մերժել եգիպտական ազգութեան ճանաչումը:

Խնդրարկուն եգիպտական ազգութեան ճանաչումը ներքին գործոց նախարարին ինչպէս նաեւ. մերժումնին սրտումը. պետք է հստակութեամբ ամենէն ուշք խնդրանքը առանկան մէկ տարի վերջը:


Յայտնի է որ եգիպտական կառավարութիւնը ուզած է գիւրացնել իր հպատակութիւնը:

Կը բաւէ. ըստ այս յօդուածին, որ 1914 Նոյ. 5ին նախկին օտմանեան հպատակ մը իր սովորական բնակութիւնը Եգիպտոս ունեցած ըլլայ, որպէսզի անկախ կարենայ Եգիպտացի բլլալու իրաւունքը շահիլ: Թէեւ այսուհանդերձ կառավարութիւնը կրնայ ալ մերժել թեկնածուն եթէ այս վերջինը 1914 Նոյ. 5էն ասդին իր բնակութիւնը հոս չէ ունեցած միշտ կամ պահանջել որ Եգիպտոս մտնէ իսկոյն:

Կառավարութեան մերժումին կամ հաւանութեան պատասխանը պէտք է խնդրարկուն հասնի ամէնէն ուշք մինչև մէկ տարի, իր աղերսագրին ստացումէն յետոյ:

Բայց ինչ կը պատահի, իրաւական տեսակէտով. եթէ կառավարութիւնը չպատասխանէ բնաւ:

A 4529



Այս պարագային արամ արանական է եզրակացնել թէ խնդրագիրը ընդունուած է, կամ եթէ խնդրարկուած ուղէ, կրնայ այ իր աշխարհ քաշել ու մնալ իր սասջուան գիրքին մէջ :

ՅՕԴՈՒԱԾ 5. — Նսխարդ արամ-սղարեանց համաձայն ստացուած եզրպատկան ազգութիւնը կը տարածուի, ամենայն իրան մը, կնոջ եւ անլախան սա գուակներու վրայ :

Այսինքն եզրպատկան ազգութիւնը ընդունողի մը կիններն ու անչափաճա զաւակները պէտք չունին իրենք այ գիտուէ կատարելու :

ՅՕԴՈՒԱԾ 6. — Եզրպատկան էն՝

1. — Եզրպատկան հօրմէ, ըլլայ Եզրպատկան կամ օսար երկրի մէջ ծնած գուակներ :

2. — Ըլլայ Եզրպատկան կամ ըլլայ օսար երկրի մէջ եզրպատկան հօրմէ մը ծնած զաւակներ՝ երբ անոնց հօրեմուտքան ծնունդը օրինաւորապէս ն ստացուած չէ :

3. — Եզրպատկան մէջ անձանօր հօրմէ եւ հօրմէ ծրնած զաւակներ :

Եզրպատկան երկրին վրայ զտնուած զաւակներ Եզրպատկան ծնած կ'ենթադրուին մինչեւ ն սկառ սկիւն ապացուցուին :

4. — Այն զաւակներն եզրպատկան ծնած են օսար հօրմէ մը որ նոյնպէս հոս ծնած է, երբ այս օսարականը իր ցեղով կը պատկանի արաբախօս կամ իսլամ երկրի մը ժողովուրդին մտնում ստեղծեան :

ՅՕԴՈՒԱԾ 7. — Ամէն անհաս որ ծնած է Եզրպատկան մէջ օսարական մը եւ որուն սովորական բնակութիւնը իր շափահասութեան օրէնքին Եզրպատկան է, կը դառնայ եզրպատկան երբ իր շափահասութեան յաջորդող մէկ տարուան միջոցին հրաժարի իր սկզբնական ազգութեանն ու յայտարարէ թէ եզրպատկան ազգութիւնը կ'ընտրէ :

Երբ նախորդ հասուածին պահանջած պայմանները լրացնող անհասը արդարացնէ թէ արգելի ունեցած է զար-

ուած պայմանով աշխատելու իր լայնատարածութիւնը բնկու, հրնայ ներքին Գործոց նախարարին որոշումով, արտօնուելի այդ լայնատարածութիւնը բնկու պայման որ ունեցուցնէր ստիպան անցած շրջանը :

Ներքին Գործոց նախարարը կրնայ նոյնպէս արտօնել այն անհատը, որ ներկայ օրէնքին հետադարձութեանն առայ լրացուցած է նախապետուած պայմանները, զգուշու համար նախորդ տրամադրութիւններէն, եւ աւելա՛ ներկայ հետադարձութեան յայտնուած սահման մէջ :

Օտարահպատակ հայեր ալ շատ կը գտնուին, մասնաւոր Ներքին Գործոց մէջ: Այսպիսիներուն զուակը երբ տեսնէ իր շահաւատութեան, թէ իր շահերը կը պահանջեն որ Ներքին Գործոց քաղաքացիութիւնը ընդունի, այս՝ կարելի է իրեն համար, յայտարարութեամբ մը:

Յ)ՊՈՒԱԾ 8. — Բնագիտարհութիւնը (naturalisation) եզրակացոյցի հանգամանքը կուսայ Անկա կրնայ ընդունիլ, հրովարտելով, այն ամէն շահաւատ օտարին որ իր բնակութիւնը Ներքին Գործոց հաստատած է առնուազն տարիս քաղաքացիութեան պայմանները կը միացնէ:

1. — Բարի վարք ու բարի սեր ըլլալ:

2. — Ապրուստի միջոցներ ունենալ:

3. — Արաքերէն լեզուն զիսնալ:

Այս արտօնարութիւնն է՛ն կ'երեւի պայծառօրէն թէ Օտարահպատակներու համար ներկայ Օրէնքը մասնաւոր դիւրութիւններ տուած է, Ներքին Գործոց քաղաքացիութիւնը ընդունելու համար:

ՅՊՈՒԱԾ 9. — Բնագիտարհութիւնը կրնայ հրովարտելով ընդունիլ նախորդ յայտնուածով նախատեսուած պայմանները լրացնող շահաւատ օտարականին՝ երբ ան արտօնուած է իր բնակութիւնը Ներքին Գործոց հաստատել, բնագիտարհութեան նպատակով եւ իրապէս հոն մնացած է առնուազն հինգ տարի, արտօնութեան բուականէն սկսած:

Այս արտօնութիւնը հետեւանք չափի ունենայ հինգ

սարին լամնային վերջ երե արտօնելը բնաօխարհու-
քին չիմդրե կամ երե իր խնդրանքը մերժուի :

ՅՕԴՈՒՄ 10. — Պատն ստաբանելալ հրովարտակով
մը կրնայ եղիպսակ սն ազգութենե հրաժարեցուած յայ-
տարարուիլ այն անհասր որ այս ազգութիւնը շահած է
նախորդ երեխ յողուածներուն գործադրութեամբ, հետե-
կալ պարտականեան մեկուն մէջ :

1. — Երե Եղիպսակ սն ազգութիւնը շահած է սուս
յայտարարութիւններու կամ խարդախ միջոցներու շնորհիւ :

2. — Երե Եղիպսոսի մեջ դատապարտուած է քեա-
կան պատիժի մը կամ առնուազն երկու տարուայ բան-
տարկութեան :

3. — Երե գործած է արարք մը որ վնասելու բնոյքը
ունի Պետութեան ներքին կամ արտաքին ազդանովութեան,
կառավարութեան հաստատուած կարգին կամ Եղիպսոսի
բնկերային կարգին :

4. — Երե նառախօսութիւններով գրութիւններով կամ
ուրիշ նրատարակութեան միջոցներով ստածէ Սահմանա-
դրութեան նիմնակ սկզբունքներուն հակասակ, կործա-
նարար գաղափարներ :

Այսուհետեւ այս կորուստը չի կրնար վնասուիլ երե
ազգութիւնն հինգ տարե աւելի է որ ձեռք բերուած է :

ՅՕԴՈՒՄ 11. — Բնաօխարհութիւնը կարելի է, ա-
ռանց ուրիշ պայմանի, շնորհել, մասնաւոր օրկնելով մը,
այն օտարին որ Եղիպսոսի մեծ ծառայութիւններ մատու-
ցած է :

Եղիպսական Բաղաւսցիութիւնը կրնայ նոյնպէս շնորհ-
ուիլ հրովարտակով եղիպսական կրօնական համայնե-
րու պետերուն :

ՅՕԴՈՒՄ 12. — Ներկայ օրկնելով նախատեսուած
պարտականեան զոտ. եղիպսացի մը չի կրնար օտար ազ-
գութիւն մը բնդունիլ առանց նախապէս եղիպսական
կառավարութեան արտօնութիւնը շահելու : Այս արտօնու-
թիւնը միայն հրովարտակով մը կրնայ տուիլ :

Այն եզրույթներն որ օտար ազգութիւն մը կ'ընդունի առանց նախապէս եզրույթական կառավարութեան արտօնութիւնը ունեւալու անիկա եզրույթացի պիտի նկատուի դարձեալ. բոլոր կէտերու վրայ ալ :

ՅՕԴՈՒԱԾ 13. — Այն որ առանց եզրույթական կառավարութեան արտօնութեան օտար իշխանութեան մը մօտ զինուորական ծառայութիւն կ'ընէ, ինչպէս նաեւ այն որ եզրույթոսէ դուրս օտար կառավարութեան մը մօտ պատշտօն մը կը ստանձնէ, եւ հոս կը մնայ հակառակ եզրույթական կառավարութեան իրեն ըրած հրամանին որ ալ պատշտօնը ձգէ, կրնայ եզրույթական ազգութեան պատկանելի գաղտնիքով հրովարտուիլ մը :

Այն անհասը որ այսպէս կը կորսնցնէ իր ազգութիւնը, կրնայ զայն վերստին ձեռք բերել ներկայ օրէնքին Յրդ յօդուածին տրամադրութիւնները գոհացնելով :

ՅՕԴՈՒԱԾ 14. — Օտար կիներ որ եզրույթացի մը հետ կ'ամուսնանայ կ'ըլլայ եզրույթացի : Ամուսնութեան քաղաքացիութիւնը անիկա չի կորսնցնէ եզրույթական ազգութիւնը. եթէ երբեք իր սոյնական բնակութիւնը արտասահման ունենալով իր նախկին ազգութիւնը չվերստանայ այս ազգութիւնը կարգադրող օրէնքին համաձայն :

Եզրույթացի կիներ որ օտարի մը հետ կ'ամուսնանայ, եզրույթական ազգութիւնը կը կորսնցնէ եթէ ամուսնութեամբ անիկա շահած կ'ըլլայ իր ամուսնին ազգութիւնը ըստ այն օրէնքին որ այս ազգութիւնը կը կարգադրէ : Ամուսնութեան քաղաքացիութիւնը, կիներ կրնայ եթէ իր սոյնական բնակութիւնը եզրույթոս ունի կամ հոն կը հաստատուի, եզրույթական ազգութիւնը վերստանալ, այս մասին իր կամքը յայտնելով :

ՅՕԴՈՒԱԾ 15. — Օտարի մը եզրույթական ազգութիւնը ընդունելը ունի որպէս հետեւանք, այս ազգութիւնը իր կնկան ալ տալու, եթէ կիներ տարուայ մը ընթացքին իր օտար ազգութիւնը պահելու կամքը չյայտարարէ :

եզիպսացիի մը օտար ազգութիւն մը ընդունիլը ունի որպէս հետեւանք իւր կնկան ալ կորսնցնել տալ եզիպսական ազգութիւնը . երբ երբեք անիլա տարուայ մը ընթացքին եզիպսական ազգութիւնը պ'անելու կամքը չյայտարարէ :

Վերջ նախաստուած պարագանե՞րէ դուրս ամուսնացած կիներ չի կրնար իւր նախկին ազգութենէն տարբեր ազգութիւն մը ընդունիլ :

Ամուսնութեան փախուձին պ'արագային , կիներ կրնայ իւր նախկին ազգութիւնը վերստանալ նախորդ յօդուածին պայմաններուն մէջ :

ՅՕԴՈՒԱԾ 16. — Անշտփանաս սղօքը՝ օտար հօր մը որ եզիպսական ազգութիւնը կ'ընդունի , եզիպսացի կը դառնան , երբ երբեք իրենց սովորական բնակութիւնը արտասահմանի մէջ չէ եւ չեն պահեր , ըստ իրենց երկրին օրէնքին իրենց օտար ազգութիւնը :

Օտար դարձող եզիպսացի հօր մը անշտփանաս սղօքը կը կորսնցնեն եզիպսական ազգութիւնը երբ իրենց հօր ազգափոխութեան ճնորհիւ , այս վերջինին ազգութիւնը կը ստանան , ըստ այդ ազգութիւնը տնօրինող օրէնքին :

Այն սղօքը որ ազգութեան փոփոխութեան մը կ'ենթարկուին վերոյիշեալ տրամադրութեանց համաձայն , կրնան իրենց չափահասութեան յաջորդող տարուան մէջ իրենց նախկին ազգութիւնը ընտելի :

ՅՕԴՈՒԱԾ 17. — Բնաշխարհութենէն առաջ պիտասնող մահուան պարագային , Յրդ յօդուածին մէջ նախաստուած եզիպսոս հաստատուելու արտօնութենէն եւ անոր յաջորդող փորձի տրջանէն անոր կիներ եւ անշտփանաս սղօքը կ'օգտուին :

ՅՕԴՈՒԱԾ 18. — Եզիպսական ազգութեան ստացումը կորուստը կամ վերստացումը ռեէ յետադարձ (rétroactif) ազդեցութիւն չէն ունենար , բացի այն պարագայէն որ հակառակը յայտնող տրամադրութիւններ կան :

Նոյնն է ազգութեան կորուստին յայտարարութեան համար :

ՅՕԴՈՒԱԾ 19. — Ներկայ Ռեւիզիոն տրամադրու-
րեանց նախատեսուած ջափահասութիւնը պիտի ճշդուի
այս երկրին օւրէրին համսմայն. որուն կը պատխաներ
անհատը՝ իր ընտրութեան կամ խնդրանքին ատեն:

ՅՕԴՈՒԱԾ 20. — Ներկայ օւրէրով նախատեսուած
յայտարարութիւնները, ընտրութիւնները, ու առ հա-
սարակ բոլոր աղերագիրներն ու խնդրանքները պետք
է ուղղուին Ներքին Գործոց Նախարարին եւ յանձնուին
Եփիպոսի մէջ, այն կառավարչատունը կամ միւտի-
րիէն ուր շահագրգռուողը իր բն սկուրիւնը հաստատած
է, եւ արտասանմանի մէջ՝ եզիպոսակ սն քագաւորու-
րեան դիւանագլխական կամ հիւպատոսական գոր-
ծախօլներուն:

Այս յայտարարութիւնները, ընտրութիւնները կամ
խնդրանքները ընդունելու իրաւասութիւնը կրնայ Ներ-
քին Գործոց Նախարարին որոշմնագրով. տրուիլ Պե-
տուրեան ուրիշ սէէ մէկ արշտօնատարին:

ՅՕԴՈՒԱԾ 21. — Ներքին Գործոց նախարարութիւնը
պիտի տայ բոլոր շահագրգռուողներուն, որոշմնագրով
որոշուելիք տուրքը վճարելի եւ բոլոր անհրաժէշտ դատ-
ուած փաստարուգրերը հայրայրելի յետոյ, եզիպոսական
ազգութիւնը փաստող վկայագիրներ: Այս վկայագիրները
դատարաններու առաջ իբրեւ ապացոյց պիտի ծառայեն
մինչեւ որ հակառակը փաստուի:

ՅՕԴՈՒԱԾ 22. — Եզիպոսական երկիրը բնակող ա-
մեն անհատ եզիպոսացի կը համարուի եւ այսպէս ալ
նկատի կ'առնուի մինչեւ որ իր ազլութիւնը կանոնա-
ւորապէս հաստատուի:

Սակայն մինչեւ որ իր եզիպոսակ սն ազգութիւնը
հաստատուի. անիկա ջի կրնար քաղաքական իրաւունք-
ներ ունենայ Եփիպոսի մէջ:

Կարեւոր է այս տրամադրութիւնը:

Անոնք որ Եզիպոսու կը բնակին, իրենց ազգու-

Թիւնը փաստող սեէ վկայագիր չունին, ներկայ օրէնքին վերայիշեալ ձեւակ բարոյութիւնները չեն կատարած, այս բոլորը եզրագացի կը նկատուին օրէնքով և պարտաւոր են եզրագացի մը բոլոր պարտականութիւնները կատարելու: Բայց որովհետեւ օրինական ձեւակերպութիւնները չեն կատարած անոնք «պակասաւոր» տեղագիրներ պիտի նկատուին և չպիտի վայելն քաղաքական սեէ իրաւունք, մինչեւ որ իրենց ազգութիւնը փաստեն:

Հետեւաբար, մասնաւորապէս հայերս պէտք է որ այլևս անորոշ կացութեան մը մէջ չմնանք. նման օրէնքի մը հրատարակութենէն յետոյ ալ:

ՅՕԴՈՒԱՄ 23. — Ներկայ օրէնքին համար, օսմանեան հպատակ կը նկատուին նախկին օսմանեան կայսրութեան հպատակները 1923 Յուլիս 24ին կնքուած Լօզանի դաւանագրին գործադրութեան քուակնակէն առաջ:

Այս արամագրութեան համաձայն, օսմանեան նախկին կայսրութիւնը առնելու է համաշխարհային պատերազմին իր ունեցած սահմաններով, Հետեւաբար այս Թուականէն առաջ Թուրքիայէն բաժնուած երկիրներու հպատակները «օսմանեան հպատակներ» չեն, Ottoman չեն, ըստ ներկայ օրէնքին, ինչպէս, օրինակ Ալպանացիները և Թրիպոլիտները:

ՅՕԴՈՒԱՄ 24. — Ներկայ Օրէնքին համաձայն օսմ. հպատակ չեն նկատուիր տղամարդ, նախկին օսմանեան հպատակի մը որ կանոնաւորապէս օտար ազգութիւն մը ընդունած է օսմանեան կառավարութեան կամ եզրագացական կառավարութեան արժօնութեամբ երկ այդ օտար ազգութիւնը կանոնաւորող օրէնքը անոնց կու տայ յիշեալ ազգութիւնը:

Այսուհանդերձ, անոնք կրնան իրենց չափաճատութեան յարողով տարուան մէջ, եզրագացական ազգութիւնը ընդունիլ, յայտարարելով, այս մասին, իրենց կամքը, պայմանաւ որ իրենց սովորական բնակութիւնը եզրագացութեան տեսակէն:

ՅՕԴՈՒԱՄ 25. — Ձեռնուած է եւ ջնջուած կը մնայ

Յոյի պատկան ազգութեան վերաբերեալ 1926 Մայիս 26ի հրովարտակ-օրէնք :

ՅՕԴՈՒՒԱԾ 26. — Ներկայ Օրէնքին 20րդ յօդուածին իբրև շեղում, այն ընտրութիւնները որոնք Չրդ յօդուածին մէջ նախատեսուած օտար կառավարութեանց ուղղուած են, վաւերական կերպով կատարուած կը նկատուին :

ՅՕԴՈՒՒԱԾ 27. — Մեր ներքին գործոց նախարարը պիտի ունի գործադրելու ներկայ օրէնքը որ գործադրելի պիտի ըլլայ «Պատժութեան»ին մէջ հրատարակուելիս սկսեալ : Այս նպատակաւ ան կաւ յայ բոլոր անհրատժեց որոշումները :

Կը հրամայենք որ ներկայ Օրէնքը կրկնութեան կրկնիքը, հրատարակուի «Պատժութեան»ին մէջ եւ գործադրուի իբրև Պատժութեան Օրէնք :

Պատրաստուած Ապրիլի Պալատին մէջ, 17 Ռամասան 1347ին (27 Փետր. 1929):

ՅՈՒՍ

Թագաւորին նրամանով՝

Նախարարաց Խորհուրդի Ն.սխապահ

ՄՕՀԱՄԷՏ ՄԱՀՄՈՒՏ

Ներքին Գործոց Նախարար

ՄՕՀԱՄԷՏ ՄԱՀՄՈՒՏ

ՉԻՒԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Նոր Օրէնքը ձեւակերպութեանց մասին բնաւ չի խօսիր : Ո՛չ ալ Ներքին Գործոց Նախարարութեան տուած բացատրական յօթը :

Օրէնքը ցոյց կու տայ միտյն թէ ո՛ւր պէտք է դիմուի :

Բայց ի՞նչպէս և ի՞նչ փաստաթուղթերով պէտք է դիմուի ուր որ պէտք է դիմել :

Կը թուի մեզի թէ կարելի միջոցը հետեւեալը կըրնայ ըլլալ :

Ազգային իշխանութենէն վկայագիր մը առնելը հաստատող թէ այսինչ թուականին նգիպտոս հասան էք, մինչեւ այսինչ թուականը հոս ապրած էք, եթէ երևեք այս բոլորը չէք կրնար պետական թուղթերով վկայել: Ազգային իշխանութեան տուած վկայագիրը հաստատել նախ Շէյխ էլ Հարայէն և յետոյ Շէյխ էլ Թուսնէ:

Այս երկու հաստատումը լատարոյնն է: Այս թուղթերը ունենալէ յետոյ խնդրանք ներկայացնել Ներքին Գործոց Նախարարութեան: Խնդրադիրը պէտք է յանձնուի Կատաղարչատուն կամ Մուտրիքէ:

Այս ձեւակերպութեան ենթակայ են բոլոր նախկին օսմանեան հոգ տակները որ եզրպատական քաղաքացիա-թիւեր կ'ընդունին: Եթէ 1914 Նոյ. 5էն առաջ եկածները աւելնայ իրաւամբ, de plein droit, եզրպատ-ցի կը սեպուին. միւս կողմէ ալ իրենց այս իրաւունքը հաստատելու համար պէտք ունին այս ձեւակերպու-թեան: Այլապէս չեն կրնար ներկայ Օրէնքին առաւե-լութիւններէն օգտուիլ:

ՈՒՐԻՇՆԵՐՈՒՆ ԿԱՐԾԻՔԸ

Տուինք Օրէնքին ամբողջական թարգմանութիւնը, իր հարկ եղած և կարելի եղած մեկնաբանութեամբ: Այս բացատրութիւնները եղան այն յօդուածներուն հա-մար որոնք հայերս կը հնաաքքըրեն մօտէն ու կը կա-րօտին լուսարանութեան: Մնաց որ ներկայ ուսումնա-սիրութիւնը հայկական տեսակէտներով միայն առաջ տարինք:

Մեր եզրակացութեան չհասած, պիտի ուղէինք ն գիպտահայ մամուլին կարծիքն ալ ներկայացնել հոս հակիրճ ձեւով:

՝ Արեւ. 1929 Մարտ 6ի խմբագրականով կը սկսէր Օրէնքին թարգմանութիւնը տալու. ըսելով, շ... կը

ժողովանք յայտնել թէ Եզրպատսի մէջ բնակող նախկին
 Թրքահայտակ հայերը ընդհանուր առմամբ գո՛ն և երախ-
 տագէտ միայն կրնան ըլլալ Վե՛ն. թագաւորին կատու-
 վարութեան և ժողովո ղրին՝ Եզրպատական հպատակու-
 թիւնը ընդունելու մասին իրենց տրուած առիթին և
 զիրութեան համար: Վտան ենք որ շատեր պիտի օլ-
 տուինասկէ և ա՛նոնք իսկ ար զուտ անձնական պատ-
 ճառներով պիտի ընտրեն Թրքահայտակ Տեալ՝ բոտ
 արժանւոյն պիտի զնահատեն իրենց հայրենակիցներուն
 համար որէնքին ներկայացուցած առաւելութիւնը:

«Յուսարեւոյն ալ իր 1929 Մարտ 5ի Ստրագրակա,
 նով ուրախութեամբ կ'արտայայտուի նոր Օրէնքին մա-
 տին և կ'ըսէ.

«Այս Օրէնքով վերջնականապէս կը ձշտուի օս-
 մանեան նախկին հպատակներու և, հետեւաբար, նաև
 թրքահայտակներու իրական կացութիւնը: Փաղտնիք
 չէ, որ գաղութանայութեան իրաւազուրկ վիճակի զըլ-
 իաւորագոյն պատճառներէն մէկը հպատակութեան լա-
 ւայի հարցն է: Հայր կամ անհպատակ է և կամ բազ-
 մահպատակ, ա՛ն իր գրպանը կամ անցագիր չունի և
 կամ մէկ հատի փոխարէն քանի մը հատ անձագրեր ու-
 նի, բոլորն ալ իրաւապէս անարժէք թուղթեր, որոնք
 կը ծանրաբեռնեն իր ճամբորդական պայուսակը, ա-
 ռանց, սակայն անհրաժեշտ իրաւունքներն ու պաշտ-
 պանութիւնը ընծայելու իրեն: Այս վիճակը սովորու-
 թիւն և սովորութիւնն ալ կարծես բնաւորութիւն դար-
 ձած է մեր ազգակիցներուն համար: Կարծես վախ մը
 կայ դէպի հպատակութիւնը, որմէ բնազգաբար կը խու-
 սափին մեզմէ շատերը, նախընտրելով կամ անհպատակ
 ըլլալ և կամ բազմահպատակ Տեալ, որ վերջին հաշւով
 միեւնոյն է թէ տէր և պաշտպան չունինալը:

Եւ կ'աւելցնէ արժանապատուութեան իրաւոյցի
 գիտողութեամբ մը.

Ազգային արժանապատուութեան խնդիր մը պէտք է ըլլայ այլեւս, որ մեկ հասիկ Թրքահպատակ հայ իսկ այս երկրի մէջ այլեւս չլինայ: Քանի որ հիւրընկալ Եգիպտոսը իր գրօրը կը վտարի մեզի, ուստի զայն առնենք և հաւաքաբար ապաւինինք անոր պաշտպանութեան»:

Եւ «Յուսարեր» կ'աւելցնէ.

«Հպատակութեամբ ձեռք բերուած բազմաթիւ առաւելութիւնները նկատի ունենալով, համոզուած ենք որ տարին շրջացած, այս երկրի մէջ մենք պիտի ունենանք ոչ միայն Եգիպտաբնակ այլ եւ Եգիպտահպատակ հստ գաղութ մը:

«Թող այս ըլլայ համակրանքի մեր անկեղծ ցոյցը հիւրընկալ Եգիպտոսին»:

«Արեւ» կրկին անդրադարձնալով նոր Օրէնքին շուրջ երկրորդ խմբագրականով մը, 1929 Մարտ 5 թուակիր կը վերջացնէ.

«Բոլոր այն Թրքահպատակ հայերը, որ պիտի չկրնան այսօրվազը Հայաստան երթալ, որ Եգիպտոս կը բնակին ու պիտի բնակին, որ Թուրքիոյ կամ Թուրքիայէն դատուած երկիրներու մէջ չունին զիրենք արգելող շահեր՝ պէտք է առանց վարանելու հարկ եղածը բնեն և Եգիպտահպատակութիւնը բնդունին»:

«Եգիպտոս այսպէսով, պաշտօնապէս իր ժողովուրդին մաս կը դարձնէ մեզ, բա՛ն մը որուն համար ուրախ և երախտապարտ ենք: Այսպիսի Օրէնք մը դոյութիւն ունենալէ առաջ արդէն, բազմաթիւ հայեր հոս եկած ու իրրեւ Եգիպտացի ապրած ու ծառայած են երկրին՝ իրենցմէ լաւ յիշատակ մը թողլով բնիկներու մտքին ու սրտին մէջ: Հիմա որ առիթը կ'ունենանք խմբովին մեր զգացումները յայտնելու տարակոյս չկայ թէ մեզի ուղեցոյց պիտի առնենք մեր նախորդներուն օրինակը, և ինչպէս որ անոնք հաւատարիմ մնացին միանգամայն թէ՛ զիրենք ծնող ցեղին ու կրօնքին և:

թէ վեհանձնօրէն գիրենք հիւրընկալող երկրին, նոյնը պիտի բնենք և մենք՝ կատարելով այսուհետեւ Եգիպտոսահպատակի մը բօլոր պարտականութիւններն ու վաշխելով անոր իրաւունքները» :

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Հասկցանք թէ ինչեր կը տրամադրէ 1929 Փետր. 27ի Օրէնքը :

Եգիպտոսայ Մամուլը անոր ի նպաստ արտայայտուեցաւ, բայց առանց շատ զգացնելու այն առաւելութիւնները զորս անկէ պիտի պիտի քաղենք մենք, հայերս :

Հայութեան քայքայո մը մեծ պատերազմով սկսաւ : Նոյնքան ալ ճիշտ է որ այդ քայքայումը ամբողջացաւ պատերազմին յաջորդող «խաղաղութեան» շրջանին : Կիլիկեան և Թուրքիոյ վերջին իրադարձութիւնները հայութեան մնացորդները ցրուեցին աշխարհի չորս հովերուն :

Եգիպտոս հոծ հայութիւն մը կ'ապաստանի այսօր : Շատ հաւանաբար պատերազմէն առաջ հոս հասածներ մեծաւասնութիւն կազմեն : Եգիպտոս հարուստ և երջանիկ գաղութ մըն է : Եւ բոլոր հայ գաղութներէն շատ աւելի երջանիկ : մէկէ աւելի պատճառներով : Հոս հիներէն շատ շատեր հաստատոն գիրքերու տէր են : Այս բօլոր առիթները և առաւելութիւնները զորս Նելսոնի հովիտը կ'ընծայէ իր հիւրերուն, չկան ուրիշ երկիրներու մէջ : Եւ մասնաւորապէս հայերու համար : Զկայ երկիր մը ուր օտարը աւելի ազատ ըլլայ քան Փարսեաններու աշխարհին մէջ : Կամ գրեթէ : Հոս կայ վաճառականութեան կրօնքի, խօսքի, մամուլի ազատութիւն : Եւ կեանքի ալ ապահովութիւն :

Եգիպտոսի մէջ պարտագրուած տուրքը ոչինչ է բաղադատամբ ուրիշ երկիրներու : Վաճառականական կամ ուրիշ շահերը տուրքի չեն ենթարկուած : Ժառանգութիւնն ալ : Ասոնք առաւելութիւններ են դարձի :

մարդոց համար Արգ ամէն ոք գործի մտրդ է :

Եւ Եգիպտոս խշնամի չունի. իր պրացիները վասնպ չեն ներկայացներ, քնտ. իրեն համար Եգիպտոս պա-
տերազմնու հաւանութիւնը չունի. Իր գետին պէս
խաղաղ է անու. Եգիպտոս սիրում է ամբողջ աշխարհէն :
Անիկա խնդիր չունի օտարին հետ և հարստութիւնը սրն է :

Եւ այսօր նման երկրի մը պաշտպանութիւնը կը
չնսրհուի մեզի 1929 Փետր. 27ի հրովարտակ—Օրէն-
քով : Եգիպտոս քնակող հայերս ասկէ անշուշտ որ վնաս
չպիտի կրենք, այլ պիտի օգտուինք ալ :

Այն որ բոս այս օրէնքին Եգիպտացի կը սեպուի,
պիտի ունենայ խեղճ բուն քաղաքացիի մը բոլոր ի-
րաւունքները : Անիկա պիտի կրնայ քուէարկել, ընտր-
ուիլ, պետական պաշտօնեայ ըլլալ պետութեան պաշտ-
պանութեան ապաւինիլ, անցագիր ունենալ, արտա-
սահմանի մէջ պաշտպանուիլ ու իր շահերը պաշտպա-
նել, վերջապէս վայելել բոլոր այն իրաւունքները զորս
Եգիպտական պետութեան մէջ հարազատ զաւակը ունի :

Ասոր փոխարէն քնականաբար ինքն ալ ստիպուած
է որոշ պարտականութիւններ ստանձնել : Օրինակ, զին-
ուորական ծառայութիւն ընել կամ երկրին պաշտպա-
նութեանը լծուիլ, եթէ պէտք ըլլայ : Բայց գիտենք թէ
այս երկիրը ինչքան պաշտպանութեան պէտք ունի և
ինչքան թիւով զինուորի : Եգիպտոսի մէջ չկայ գրեթէ
զինուորական ծառայութիւն, որովհետեւ զինուորի պէտ-
քը չկայ : Հոս փրկանքի սկզբունքն ալ գոյութիւն ունի :

Այն ծառայութիւնը զոր Եգիպտացի մը կը մտաու-
ցանէ իր երկրին, ոչինչ է բաղդատամբ այն բոլոր ա-
ռաւելութիւններուն զորս պիտի ունենան բոլոր Թըր-
քանպատակ հայերը, օգտուելով 1929 Փետր. 27ի Օ-
րէնքէն : Այս՝ անժխտելի իրականութիւն մըն է :

Մնաց որ չկայ երկիր մը որուն քաղաքացիները
որոշ պարտականութիւններու ենթարկուած չըլլան :

Մենք չէ որ բացառութիւն պիտի կազմէինք կամ
նորինսկ անգիւնը կապուել երկրի մը մէջ ուր ամէնէն
առաջ հիւրեր եղած ենք մինչեւ Փետր. 27ի օրէնքին
գործադրութիւնը : Ասիկա ամօթ ալ պիտի ըլլար :

Արդէն Լոզանի գաշնագիրն այ գրեթէ նախատեսած է մեր գրքը՝ Եզրպատի մէջ, իր 30րդ յօդուածին մէջ, որ կ'ըսէ:

Այն Թուրքական հպատակները որոնք ներկայ գաշնագրով Թուրքիայէն գառուած հողամասերու վրայ հաստատուած են. պիտի նկատուին, ստէնայն իրաւամբ և անգուհան օրէնքներուն պայմաններուն համաձայն, հպատակ՝ այն պետութեան որուն փխանձուած է այդ հողամասը:

Աւրեմն ներկայ փետր. 27ի Օրէնքը Լոզանի գաշնագրին 30րդ յօդուածին հետ բարոքօրէն համարած կարգադրութիւն մը բրած է. գոնէ հայերու համար Այն պէս որ եթէ յիշեալ Օրէնքը բարոքօրէն համաձայն չըլլայ Լոզանի գաշնագրին, անիկա Լիբանանցիներու Մորիթանիներու կամ Պաղեստինցիներու համար կրնայ ըլլալ, և ո՛չ երբեք մեզի համար: Որովհետեւ մենք եթէ Թուրքիոյ ի նպատակ ընտրութիւն ալ ընենք, Թուրքիան մեզ չպիտի ընդունի:

Արդ, պէտք է որ ամէն անհատ աղգութիւն մը ունենայ և կայտի պետութեան մը Առանց հպատակութեան մենք մակարոյժներու երեւոյթը պիտի աննենք և պիտի նմանինք «անհայր» տղայոց:

Իսկ անձնական շահերու տեսակէտերով, ինչքան կը յարմարի այս օրէնքը այն օսմանեան հպատակ հայերու որոնք կայուածներ ունին Թուրքիոյ մէջ:

Ես կը խորհիմ որ անոնք ասկէ վնաս չեն կրեր, որովհետեւ Լոզանի գաշնագիրը զոր ստորագրուեցաւ Թուրքիոյ կողմէ, կ'ըսէ իր 33րդ յօդուածին մէջ. թէ այն օսմանեան հպատակները որոնք Թուրքիայէն բաժնուած հողամասերու պետութեանց հպատակութիւնը կ'ընդունին, զչեն կորսնցներ իրենց այն անշարժ կայուածները զորս ունին նախկին պետութեան երկրին մէջ. իրենց ընտրութենէն առաջ:

Նետեալարար ուրիշ հպատակութիւն ընտրելու կարելիութիւնը արդէն իսկ Թուրքիան ընդունած է:

Գալով ժառանգական խնդիրներու և բացառիկ այլադան պարագաներու, ըսենք սակայն թէ ասոնք կը

կարօտին ամէն մէկը առանձին ուսումնասիրութեան, ինչ որ մեր հիմակուայ նիւթը չէ և մեր էջերը չեն ներեր այդ մանրամասնութեանց մէջ մտնելու :

Ամէնայն զէպս, հաղուագիւտ կարելի է նկատել, անձնական տեսակէտով անչաւշա, այն պարագան որ նախկին օսմանեան հպատակ հայ մը նիւթական ունէ կորուստ մը ունենայ եզրպտական քաղաքացիութիւնը ընդունելով :

Նման պարագաներուն, լաւ է որ ենթակոն գիմէ իր խորհրդականին իր բռնելիք ուղղութեանը մասին որոշում չառած :

Ի՞նչ էր նախկին թրքապատակ հայու մը իրաւական կացութիւնը, եզրպտօսի մէջ :

Անորոշ, Եւ, ամէն պարագայի տակ, զէշ :

Անիկա եզրպտացի շէր, հարկաւ 2էր կրնար քաղաքացիական կամ քաղաքական ունէ իրաւունք ունենալ, կառավարութիւնը կրնար զինք զուրս քշել վարչական հրամանով մը, առանց զայն դատելու : Եթէ, օրինակ, հայու մը բարքին կամ ընթացքին մասին գանգաւներ կամ զրպարտութիւններ ըլլային կառավարութիւնը կրնար զայն իր երկրէն հեռացնել, առանց նախապէս դատարանի յանձնելու : Մինչդեռ նման հրաման մը կարելի չէ առնել եզրպտացի քաղաքացիի ո՞ր զէմ :


Եթէ հայը ուղէր արտասահման երթալ, իրեն «laissez-passer» մը կու տային և ո՛չ թէ պետական անցագիր : Եւ արտասահմանի մէջ անիկա ոչ մէկ պաշտպտն կ'ունենայ : Ամէն տեղ անիկա քիչ մը արգահատանքի կ'ենթարկուի առնուազն :

Այսպէս, ուրեմն, հայը իր անորոշ կացութեանը համար, ամէն տեղ ալ կը մնասէր, առանց նկատի ունենալու որ իր դիրքը նուաստացուցիչ էր նաև :

Այսօր, եզրպտական Օրէնսգիր Մարմինը 1929 Փետր. 27ի օրէնքով վերջ կու տայ նախկին օսմանեան հպատակ հայերու այս անբաղձալի կացութեան :

Ես հաւատացած եմ որ հայեր ուրախութեամբ պիտի օգտուին այս Օրէնքէն :

Աղեփսանդրիա, 17 Մարտ 1929 :



ՀԱՆ ՀԻՃՆԱՐԱՐ ՁԻՄ. ՁԻՄ.



FL0024977

ԳԻՆ 4 ԵԳ. ԴԱՅԵԿԱՆ

ՆԵՐԿԱՅ ԳՐԳՈՅԿԷՆ ՀԱՅԹԱՅԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԵԼԻ
 Է ԴԻՄԵԼ՝

ՀԵՂԻՆԱԿԻՆ, Աղեփանդրիա, 13 Rue Mosquée Attarin
 Ն. ՂԱԶԻԿԵԱՆԻՆ, Գրավանառ Աղեփանդրիա
 Վ. ԶԱՐԴԱՐԵԱՆԻՆ, Գրավանառ Գանիրե 13 Av. Fouad